Խրթանպոլ իչին սէնէպի գըյմէթի 8 մէճիտ.
6 այլըգ 4 »
3 այլըգ 2 »

Թաշրալար իչին բոսթ իւճրէթի պիզէ օլարագ, Սէնէվի գըյ. 10 մէճիտ.
6 այլըգ 5 »
3 այլըգ 2 1/2 »

Էլաէն նիւսխէմիզ սաթըլըր ւբի էլի բարալըգ գայիմէյէ։

Մասիսի Էջիրեան

ՄԻԻՆԱՏԻ ԷՐՃԻԵԱՍ

ՀՐԱՏ ԹԸՇԻՆԻ ՍԱՆԻ Է ՃՈՒՄԱԼ ԻՐԹԷՍԻ

1878 ՆՈՅԵՄԲԵՐ 4 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ՆՈՅԵՄԲԵՐ 16

ՀՐԱՏ ԶԻԼԴԱՏԷ 31 Ն. 3899

Իրանթրն պէնէր սաթըրը 1 ենի ... 3, Տիւնէմի ... 2, Յիւնէմի վէ սաթըր տէ Ֆալար իչին ... սրբաբանա ... սաթ ...
Մէքթուպ վէ սաթըրէ, Գալաթասարայ Բէյնալէլենպիրնի բաղտարընտա վագը Ն. 41 Իբսէ խանընտա Կարապետ Ց. Փանոսեան իմզասընա իրսալ իտիլէճէք տիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Ֆիլիպէ, 14 Նոյ.

Բուլգէրիայի Շարգի գօմիսիօնու տիւնքի իմթիմանտէ, կէչէնտէ պինլէրճէ Պուլղարլար Թարաֆընտան Թագտիմ օլունան խթիտանամէյի մուֆասսալ ճէվապ վիրմէյէ, վէ ճէվապընըն, միւմքիւն օլտուղու գատար Թէվմիի ինթիչարընա գարար վիրմիչ տիր։ Նարընն, ըէյիս Թարաֆընտան Թանզիմ օլունան ճէվապնամէ միւսվէտտէսինի տիյնէմէք իչին գօմիսիօն Ֆիվգէլատէ սուրէթտէ իմթիմա իտէճէք տիր։

Ֆիլիպէ սանճաղընըն սանտրգ վէ տէֆթէրլէրի կէչէն բազար իրթէսի կիւնիւ Բուլգէրի Շարգի մալիէէ պէշ միլիարինէ Թէսլիմ օլընմըշ տըր։ Ո մորը մալիէէ իտարէ մէրքէզինտէ միւսթախտէմ Պուլղարլար, մէմուրիէթլէրինէ իպգա օլընմըշլար տըր։ Մալիէէ գօմիթէսի, գացաեը իտարէյի սապըգա մէմուրլարը մուհաֆազասընտա օլարագ հիւքիւմէթ գօնաղընտա պըրագմաա տախի գարար վիրմիչ տիր։

Պօմպայ, 13 Նոյեմ.

500 նէֆէր մոլլալար Գալաղլա մէշէհէպ մուհարէպէսի վագ վէ նասիհաթ իտիւօրլար։

Լօնտրա, 12 Նոյեմ.

Կրոպ զաղէթաընընը պէեանընա կէօրէ, Ինկիլթէրրանընն Բէթրէսպուրկ սէֆիրի լօրտ Լօֆթիւս, Նոյեմ. 9 թարիխէյէ Լիվատիաատան պիր թէլէկրաֆնամէ ալըգ իյլէմիչ տիր քի, պունտա Ռուսիա իմբէրաթօրու, Պէրլին մուահէտէսինի թէմամէն իմրա իթմէք, վէ ումումի թարաֆընտան թէմէնի օլունան միւսալահաեը հուսուլէ կէթիրմէք արզուսինտէ պուլունտուղունա տայիր թէմինաթը գաթիէէ կէսմէրմիչ, վէ պու պապտէ հէչ պիր մէմուրուն քէնտի վազիֆէսի խիլաֆընտա հարէքէթ իթմէմէճէկինի մէմուլ իթմիչ տիր։

Բէթրէսպուրկ, 13 Նոյ.

Բէսմէն թէմէմին իտիլիկինէ նազարէն, ըօրտ Լօֆթիւս, Նոյ. 9 տա, Ռուսիա իմբէրաթօրունուն Պէրլին մուահէտէսինի թէմամէն իմրա իթմէք իսթէտիկինէ, վէ միւսալէհաեը արզուլէմէքտէ օլտուղունա տայիր թէմինաթը ալաղ իյլէմիչ տիր։

Բարիս, 13 Նոյ.

Ռուսիա տէվլէթի, քէնտինին չիմտիքի էսասը բօլիթիգասը Պէրլին մուահէտէսի օլմաղլէ, Ֆրանսա տէվլէթինին Իթանպոլտա Կունանիսթան լէհինտէ վազը օլան հարէքէթինէ, քէնտիսինին տէ մուվաֆֆաղաթ իթտիկինի Ֆրանսաեա պիլտիրմիչ տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ ՎԷ ԽԱՐԻՃԻՅԷ

Էրզրում վալիսի Իսմայիլ բաշա հապրէթլէրէյէ իբի թապուր ասքերի Շահանէյի համիլէն Լիսնան գօրվէթի հիւմաեունու տիւն սաաթ տէօրթտէ Թշապիզնտան Տէրիսաատէթ կէլմիչ տիր։

—Ֆէվայիտ վաքօրու հիւմաեունու տախի պահրը Սէֆիա Ֆիլիօսու մահէթինէ պուլունմագ իւզրէ, կիրիտէ միւթէվէճճիհէն տիւն սաաթ ալթընտա հարէքէթ իթմիչ տիր։

—Զըգան բէնչէնպիհ կիւնիւ լիմանըմըզա կէլմիչ օլան ալաչապ Ճաքօն գօրվէթի, 18 գապիթ վէ 3 միւհէնտիս իլէ 130 նէֆէր իսարէսիեէ օլուպ, 12 սանթիմէթրօլուգ տէօրթ ատէտ, վէ 15 սանթիմէթրօլուգ պիր ատէտ Գրիւպ թօրլարը իլէ պիր ատէտ տախի գըշտան տօլար 12 լիպրալըգ Սրմըսթրօնկ թօբունու համիլ պուլունմուշ, վէ 250 պարկիր գուվվէթինէ մաքինասը օլտուղու հալտէ, օրթա հիսապլէ, սաաթտա յոգուգ միլ իւզրէ միւթէհարրիք պուլունմուշ տուր։ Գօրվէթի մէզքուր, Ճաքօնտան գընեամ իտիսլ, Հինտիսթանընն Գամպայ միսիլլու մէյհուր իսկէլէրինի քէչթ ու կիւզար իտէրէք, Ամէն թարիգիյէ, վէ Սիւէյիշ գանալընտան միրուր իլէ Ճիպրիլսիթաեէ, անտէն Ինկիլթէրրաեա ապիմէթ իթմիչ, վէ Ինկիլթէրրանընն Ավաամէթօն վէ Բալսիմուէթ լիմանլարընա ուղրատըգտան սոնրա, Նիհաեէթ Բօրթամուէթ լիմանընտա պուլունարագ, օրատան տախի պատէլ զընեամ, Ճիպրիլիսթա Թարիգիյէ պիլ միրուր, Թուլոն վէ սայիր մէշհուր էվրօբա իսկէլէլէրինի զիեարէթէ, Տէրիսաատէթ լիմանընա մուվասլէթ իթմիչ տիր։

Լիմանըմըզա վիսուլինէն սոնրա, Ճաբոնա ավտէթլէրի իչին, պահրիեէ էզարէթլէրինտէն էմր արմըշ օլտուղլարընտան, կէլէճէք բազար վէ եա բազար իրթէսի կիւնիւ զընեամ վէ հարէքէթլէրի մէմուլ օլտուղու, վէ պատէլ զընեամ Սիւէյշ գանալը Թարնգիյէ, Ամէն, Պորտպայ, վէ սայիր մէվգրի մէշհուրէեէ ուղրաեարագ, վաթանլարընա կիտէճէքլէրի մէրմի տիր։ Իսթիմալ իթմէքտէ օլտուղլարը լիսան, քէնտի լիսանը մատէրպատարը օլուպ, գապիթանատան Ֆրանսըզճա վէ Ինկիլիզճէ լիսանլարընա աշինա, սէֆինէ տօղթ բույրա իբի գապիթանն մատատասը եօգ տուր։ Տէրունի սէֆինէ վէ սայիրէսի զաեէթ միւնթազամ օլտուղու կիպի, նէկպաֆէթի տախի տէրճէյի մանթուսէսէ պուլունմուշ, վէ հարաքեաթը բէսմիյի ումումիյի, Ինկիլիզ պահրինէսինին այնի պուլունմուշ տուր։

— Լա Թիւրքիի տէեօր քի, Ֆրանսա տէվլէթի իտարէսինի տէրիհաթ իթմիչ օլան զէվաթ, քէնտիլէրինէ լաեզգ տէրէճէտէ իհթիեաթը էյտէն պըրաղմամագ չարթըյա, Շարգ մէսէլէսինտէ պիր մէսէլէի գաթի իթթիխաղընա զարար վիրմիշէր տիր։ Խարիճիեէ նազըրը Մ. Վատինկթօնուն տիւէյի մուազզամաեա կէօնէրտիկի նօթատա, Պէրլին ահտնամէսինին հարթ պէ հարթ իճրասը արզույի գաթի-ի պէնէտ պաանմուշ տուր։

Մ. Վատինկթօն պու տէֆա Եունան մէսէլէսինէ տայիր տիկէր պիր թահրիրատը ումումիեէ թէրթիպ էյլէմէքտէ տիր։ Ֆրանսա հիւքիւմէթինին պու հարէքէթի, հէր քէսէ մուճիպ մէմնունիեէթ օրմագ լազըմ կէլիր, չիւնքի Ֆրանսա հիւքիւմէթինին իթթիխաղ իտէճէկի մէսէլէքին, հուզուզը միլլի վէ հազգանիեէթ վէ ատալէթ գայտէ վէ էսասը իւզերինէ միւէսսէս օլաճաղը թապէպի տիր։

—Կիրիտ վալիսի բաշա հազրէթլէրի, Ռէսմօ վէ Գանտիա վէ Լաշիտ սանճաղլարընը տէվրէն թէշրիֆ իլէ, հիւքիւմէթին հէյեէթլէրինի թէշէբբիս, վէ մէճալիս վէ մէհքիմի, վէ մէվազըի միւխթէլիֆիեէ մըգտարը քեափի ասաքիրի Շահանէ սէվգ վէ իդամէ իլէ, պու սուրէթլէ մէզքուր սանճաղլարա միլլհագգ զազալարընը քեափֆէսինտէ հալը ասայիշ վէ ինթիզամընը քեափիլէն իեեատէ վէ թագրիրինէ մուվաֆֆաղ օլտուղլարը, վէ միւշարիէյէ հազրէյիլերի կէշէն հաֆթա մէրքէզի վիլաեէթէ ավտէթլէ, Իսֆաքիա սանճաղը մէրքէզի պուլունան վամուս զասաղասընա ազիմէթ, վէ օրատա իբի կիւն արամէ, մէրքէզի լիվանընն հէյեէթի հիւքիւմէթինի թէշքիլ վէ թէէսսիս պուեուրտուզլարը, վէ հավա միւսայիտ օլտուղու թագտիրտէ, թանզիմի ումումի գազիեէսինէ իքմալի զընընտա Սէյնէ վէ Իսֆաքիա զազալարը յա Մէսարա ճիհէթինէ տախի պահրէն ազիմէթ պուեուրաճազլարը, Կիրիտ հավատսինտէն տիր։

—Պուլղարիսթան վալիյի մուֆազաթը բրէնս Ցօնտուգոֆ Գօրսազօֆ էվվէլքի կիւն Տէրիսաատէթ կէլմիչ տիր։

—Ֆրանսա տէվլէթինին Տէրիսաատէթ սէֆիրի Մ. Ֆուրնիեէ, ազաֆրանկա դեկտեմբերին իլը կիւնդէրինտէ Տէրիսաատէթտէն Բարիզէ ազիմէթ իտէճէք իմիշ։

—Լա Թիւրքինին ըվանեէթինէ կէօրէ, Ամանեա իմբէրսթրունուն խանէտանը սաաթճընը Մ. Զաչեր, մանէյնի հիւմաեուն պաշ բեսթիպի Ամի Ֆէսատ պէյ էֆէնտի հազրէթլէրի վէսաթ սթրյա, զաթը հազրէթի Բասիշահեէ պիր զըթա ալթտան սաաթ թագտիմ իյլէմիչ տիր։

Պու սաաթ, Օսմանը սիքքէսինի միչքէմիլ օլտուղու հալտէ, զաեէթ զարիֆ պիր սուրէթտէ իմալ իտիլմիշ։

—Ֆէլիպէյտէն ալաֆիր. Նոյեմ. 11 թարիխիյէ Նէօլէօնսա չէյլէ եազըլմըշ տըր.

Պու կիւն Պուլղարլար պաղթէթլէն տիւքքեանլարընը գաբատըգ, Պուլղարիսթան մէքթէպլինէ տօղրու կիթտիլէր։ Պունլարընն մագսատ, Ռումէլիյի Շարգի ումուրը մալիեէսինին Մ. Ցմայթա հավատ օլունմասընը բրօթէսթօ իթմէք իտի։ Պունլար, հիւքիւմէթի Օսմանիեէսինին քէնտի մէմլէքէթլէրինտէ պիր տահա թէէսսիս իթմէսինի իսթէմէօրլար։

Ռումէլիյի Շարգի էեալէթինի Պուլղարիսթանա իլհագ իթմէք իչին, Պուլղարլարընն իթթիքլերի նիմայէլերին պու իւչիւնճիսիա տուր։

—Գըպրըստա պուլունան ճէսիմ թօբլարընն տախի գըրտըրըլըպ Տէրիսաատէթէ նագլ օլունմասը իչին Թօբխանէյէն մէմուր կէօնտէրիլմիշ տիր։

—Իսբանիա տէվլէթինին Պարը սէֆիր Ֆիլիսընա իլավէ ըրմագ իւզրէ էրի գընեամ պըրհընընն իրսալ օլունտուղու թէլէկրաֆ հավատսինտէն տիր։

—Լունան տէվլէթինին էսասագ Տէրիսաատէթ սէֆիրի միւսիւ Սիմոս պու տէֆա Աթինաա վէֆաթ իլէմիշ տիր։

—Պէրլին ահտնամէսի ահքեաճընճա, վիեննա գազէտա վէ խրիճքեամաթընընն քեափիլէյի էյտվաթ ու միւհիմմաթը, տէվլէթի Ալիէէ գամագ լազըմ կէլէրքէն, Բուլարընն, իսթիհքեամաթտա պուլունան պիր խայլի աթիգ թօբլարը զասաթ իթմիշ օրտուզլարը, վէ պունուն իւզերինէ, թախլիկէ մէմուր պուլունան էյտէմ բաշընընն բրօթէսթօ իյէտիյի վիսինանէն եազըլըեօր։

—Թասմանն նուսխասը Օ. Մ... Պէրլինտէն ալարագ նէշր իյլէմիյի պիր թէլէկրաֆընտա, էվվէլքի Ռուսիա օրտուսընտա խըտմէթ իյլէմիշ օլան պիր գաշ պին Ռուսիա նէֆէրաթ վէ գազիթանընընն, Շեր Ամի խանա խըտմէթլէրինի թէքրիֆ իտիպ, Ամիդանի թատա կիթմէք իւզրէ Ռուսիա ատվէթինէն մէզունիեէթ ալմըշ օլտուգ-արը պիլտիրիլմիշ տիր։

—Մահկալի գազէթալարընն չօղու, մէճլիսի մէպուսանընն տավէթի գարարլաչարը-ըմիզը տըր տէյի իլան իթտիլէր իսկ տէ, ալտըղըմըզ խապէրլէր պու հավատսինթաստիգ իթմէեօրլար։ Ֆէհագըգա Պէրլին ահտնամէսի իճասալընտան օլան թէպլիտտիրլարը արզիեէ վէ թատիլտաթը իտարէեէ գարշը, գանօնը էսասի վէ ինթիխապ գանօնու թատիլ օլունմասընգա, մէճլիսի մէպուսանընն նասըլ իճթիմա իտէճէկլինի անլամագ միւշքիլ տիր։ Խուսուսի գօմիսիօնլարընընթէքիլի իլէ մէշղուլ օլտուգլարը Պուլղարիսթան վէ Ռումէլիի Շարգի, վէ Ավստրիանընն, եէնի պիր մէմուրիէթը իտարէ իտմասը իյլէ տիր Պօսնա վէ Հէրսէք մէպուսլարը, վաթանլարը իչին, Պէրլին ահտնամէսի խարիճինտէ զավանին թանզիմ իտէմէզլր։ Եվվէլա Պէրլին ահտնամէսինի քեափիլէն իճրա իթմէք վէ պատէնտ գանօնը էսասէյի, վէ գանօնընն, մէպուսանընն մըգտարընա, վէ տէվլէտլերի ինթիխապիեէեէ պիրնա ֆըզրայարընը թատիլ իտէրէք, մէճլիսի մէպուսանընն տավէթի իլէ իշթիրակ իյլէմէք լազըմ կէլիր։

(Մէսէնճընը)

—Լիվատիատան նոյեմբեր 4 թարիխի իլէ ավտիտէքի բէսմի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր.

«Կրան տիւք Սէրժ, իմբէրաթօրընն մաեէթ վաքօրա Լիվատիա իլէ, մանը ճարինին իքինճի կիւնիւ Օսմանա միւթէվճիհէն հարէքէթ իթտի։ Ղանէթ զիեատ սիս, վէ ճէնուպտէն գուշնը իտէն չիտէթի պիր ֆուրթունա ասպպի իլէ վաքընը մէզքուր զարգ օլմուշ տուր։

«Կրան տիւք իլէ մաեէթի դապիթանը վէ վաքօր թայֆէսի համա օլուն խէյաս օլապիլմիշէր տիր։ Պունտան սոնրա Լիվատիա վաքօրա, տալզապա իլէ թաշարընը իզէրինէ տիւշմիշ օլտուղունտան, վաքընը մէզքուրու գուրթարմագ իւմիտ օլունմաեօր։»

—Թէլթրոսպուրկտան ազաբղարընա կէօրէ, Պէրլին մուահէտէսինին իճրասընը թէքմին իչին ալընէշ մէրկէզ պիր գօմիսիօնը ալի թէշքիլինին գուվվէտէ օլտուղու թէքմին օլունուեօր։ Եէնի պիր գանէրէք իճթիհատընընա տայիր գուհուր իսէն չալմա, պու ալապտէ վազղու տուլան մէրքէզիրթ սէպէպիեէթ գիրմէյէ տիր։

—Գէնտարմէրիա իչին կէչէնէրտա էրէյլեէ կիթմէյէ օլան զընեամը Ֆէհմի Պունէնա գօրվէթի հիւմաեունու, վէվէքի կիւն ավտէթ իտիպ, կէօս Ֆիլիսսունա իթթիհագ իթմէք իւզրէ, հարէքէթ իյլէմիշ տիր։

Կալիպօլունա կիթմէք իւզրէ, Ֆէյզի Պարի վաքօրու հիւմաեունու տախի տիւն ագշամ ազիմէթ իթմիշ տիր։

—Իչիթտիկիմիզդէ կէօրէ, տիւնքի կիւն Թօբխանէ գըշլասընընն տամը իւզերինտէ իշլէնէն իբի նէֆէր էրմէնի տէլիգանլըընտան պիրի, գազանն աշագը տիւշէրէք, հէման վէֆաթ իթմիշ տիր։

—Բէնճէնպիհ կիճէսի, սաաթ սէքիզ պուչուգ գարարլանտա, էյուպ ճիվարընտա, Գըզել-Մէճիտ մահէլլէսինտէ վագը պիր բալամութ տէյիրմէնտէ նուրիզ զուհուր իտէրէք, իթթիխամլանտէ տէպպաղ տիւքքեանընընն սրբաեէդէ, մէզքուր տէյիրմէն քեամիլէն։ Վէ տիւքքեանը մէզքուրուն նըսֆը միհթիրէք վէ նըսֆը միհնէթտիմ օլարագ պատարրըմիշ տուր։

—Լօնտրատան նոյ. 7 թարիխի իլէ տիթանէքի թէլէկրաֆնամէ քէշիմէ օլունմուշ տուր.

«Սաանտարընն, գօնթ Շուվալօֆրն, Վիեննա վէ Պէրլինէ օլան սէյեահաթընա խանատ իթտիի մագսատն իչթիմալտէն օլմասընը զամանտա օլունմագտա տուր։ Եէրընընզ պիր գանէրէք եէրինէ պիր գանֆէրանս սագանրա 1856 թարիխինտէ պիր գանֆէրանս թէլէմիւբ իթտիի, վէ Պէրլին գանէրէսի իճթիմա իթմէքտէ օլտուղու գէման թէէֆէրրուաթ նէվիտէն օլան մէսէլէլերի, վէ եավասատ միւշքիլաթը իճրասինի հալ վէ պէր թարաֆ իթմէք իւզրէ, հէլիլրաեն վէ եավասատ էքինճի մուրախասապրատան միւրէքքէպ պիր գանֆրանս գանէրինէ մուրաճաաթ օլունմուշ օլտուղու մանիամ տիր։ Շէնոմի պու ֆիքրէ ավտէթ իտիլմիշ օլմասը մէհութէմէլ տիր։

—Ժուրնալ տը Սէն Բէթրէսպուրկ գազէթասընընն պէեանընա կէօրէ, 1826 վէ 1828 վէ 1829 սէնէլէրինտէ, Ռուսիանընն Իրան վէ տէվլէթի Ամիեէ իլէ իթտիկի մուհարէպէլէրտէ, էրզէրում վէ Ախըսխա շէհրլերինտէ մէվճուտ օլան Շարգ քէթ ապարընը, Բէթրէսպուրկ քիթիպխանէսինտէ հրքագ իթտիրմիշ օլտուղու կիպի, մուահարէպէյի ախիրէտտէ տախի Ռուսիա մէարիֆ նազընը, Ռումէլիտէ կէչիրիլէն քիթապարընն մուհաֆազա օլունմասընը մրագէյեէն գօմանտանպաշա էվամիրի լազընէյի իրսալ իթտիրմիշ օլտուղունտան, էլ եազընը օլարագ Թըրնօվատա ճէման 54, վէ Լօֆատա 259, մէ. Սոֆիատա 3500, վէ Սամագօվա 500 քիթապ մուահաֆազա իտիրմիշ տիր։ Մէզքուր քիթապարընն եազընտա պիր տէֆթէրի իլան օլունմագ իչիր։

—Ինկիլթէրրանընն հարպիեէ նազընը միրալայ Սանտի վէ պահրիեէ նազընը Մ. Սմայթընն ըսքիպ օլտուգլարը Հիմալաեա վաքօրու, Գըշրըստան չէհրը հալը կիրինինին շինճի կիւնիւ Իսկէնտէրիեէ վուսուլ պուլմուշ, վէ Մըսրը ժէնէրալ գօնսօլոսու, միւշարիէյէհաեը գապու, իչին Մըսրըստան Իսկէնտէրիեէ կէլմիշտիր։ Միւշարիէյէհաեա, Նուսրաթ բաշա հազրէթլէրի իլէ վիքիլա թարաֆընտան հիւսնի գապուլ օլունմուշ, վէ ագշամ իւզերի գօնսօլոսը միհմանիլէյէ թարաֆընտան միւշարիէյէհաեա վէ Մըսրը վիքիլասընընա պիր զիեաֆէթ իթա զըլընմիշ տիր։

—Պուքարէշտ Տէրիսաատէթէ կէլէն ճաքօն գօրվէթինին գարատան վէ գապիճանը էվվէլքի կիւն, Ինկիլթէրրա սէֆիրի թէրճէմանը վասիթասը-յա սատրազամ հազրէթլէրինէ թագտիմ օլունմուշտար, վէ մուահարէթարէն Պասգէվանասքիրի վէ Թէրսանէկէ կիսէրքէ Սէրասքէր վէ Գարատաղ բաշա հազրաթը իլէ միւլագաթ իյլէմիշլեր տիր։

—Միտհաթ բաշա հաղրէթլէրինէն պու տէֆա մէմուրիեէթէ կէչիրիլմէսի, տէվլէթի Ալիէնին էյի կիւնլէր կէօրէճէկինէ աշիքար պիր ալեամէթ տիր։ Միտհաթ բաշանքն, մէմալիքի Շահանէնին թէճտիտի հալինէ նէզարէթ իթմէսի մինասիպ օլուպ օլմասը. ղը մատտէսի հագգընտա ըէյլէր եէկտիկէրինէ միւպային օլապիլիր իսէ տէ, միւշարիլէյհին էեալէթ վալիլիկինտէ օլան էհլիեէթ ու գապիլիեէթինի հէր քէս իգրար իտէր։ Միտհաթ բաշանքն Թունա վիլաեէթինի իտարէ իթտիյի միւտտէթ զարֆընտա վուգու պուլան իսլահաթ, մէմալիքի Շահանէնին հիչ պիր գէթասընտա վէնէ տէ հիչ պիր վալի կիւնիւնտէ կէօրիւլմէմիշ տիր։ Ռուսիա հիւքիւմէթինին, Միտհաթ բաշաերը Ռուսճուգտան չէգարմաեա չալէշմասը տա, միւշարիլէյհին, Պուլղարիսթանքն հիւսնի սուրէթտէ իտարէ իթմիշ օլմասընա տէլիլ տիր։ Բաշայի միւշարիլէյհին ինչա իթտիրիպ ֆագաթ քէնտիսինտէն սօնրա կէլէն էհլիեէթսիզ վալիլերին կիւնիւնտէ խարապա եիւզ թուրթան՝ եօլլար, պու կիւնքի կիւնտէ հէր նէ գատար խարապ պիր հալտէ իսէլէր տէ, միւշարիլէյհ հաղրէթլէրինին սէպաթքնա, վէ մէմուրիեէթինին իճապ իթտիրտէյի վազիֆէլէրի լաեբգբյա թանբերպ ֆիրիլէն իճրա իթմիշ օլմասընա պիրէր շահիտ տիրլէր։ Պու տէֆա Միտհաթ բաշաերը քէնտի իտարէլէրինտէ մուավին ալտբգլարը իչին Սաֆվէթ բաշա հաղրէթլէրինի թէպրիք իտէրիզ։

(Մէսէնճրտան խիլասա)

—Ֆրանսա սէֆարէթի հէյեէթի, Թարապեատան Պէյօղլունա նագլ օլունմուշ տուր։ Ինկիլթէրրա սէֆարէթի հէյեէթի տախի կէլէճէք հաֆթա Պէյօղլունա նագլ իտեճէք տիր։

—Իրան սէֆարէթխանէսի գավասատանան տեսի նէլէն կեան քեսսեսի սիյլէ սէրբէօշ օլտուղու հալտէ Ռումէլի հիսարը վաբար իսկէլէսինտէն քէնտիսինի տէնիզէ աթմըշ իսէ տէ, տերհալ եէթիշիլերէք սալամէն չըգարբլմըշտըր։

—Պէյդ օղտա Ումուր եէրինտէ թաշ օճաղընտա չալըշմագտա պուլունմուշ օլան պիր Ռում, կէչէն չարշէնպիհ կիւնիւ աթէշլէմիշ օլտուղու թաշ օճաղընքն պիրտէն աթէշ ալմասը յա, մէրգումուն գալու իլէ պաշընա թաշ բարչասը էսապէթ իթմէսինտէն, միւթէէսսիֆէն վէֆաթ իթմիշ տիր։

—Ալաֆրանկա նոյեմ. 13 թարիխիյլէ, Մանասթըրտան Գուրիէ տ'Օրիան զարիսթան վալիլիկինտէ պուլունտուզու միւտտէթճէ Սըլավլըգ կէրմիյի թամ իլէ իշ կէօրմիւշ, վէ 1866 սէնէսինտէ, Պիւքրէշ գօմիթէսինին խէֆիէ մէմուրլարը Պուլղարիսթանտա ֆէսատչըգարթըպ Միտհաթ բաշա թէտապիրի շէտիտէ իթթիխազը իլէ ֆէսատըն էօնիւնիւ ալմըշ տըր։ Միտհաթ բաշաեը ըրշվաթլա քէնտուեէ ճէլպ իթմէք միւմքին տէյիլ իտի։ Պիր թարաֆտան գօմիթէլէր չալըշըրլար, վէ տիկէր թարաֆտան Միտհաթ բաշաեա ըրշվաթ օլարագ հիսապսըզ բարալարթէքիֆ օլունուր իտի իսէ տէ, միւշարիլէյհ հաղրէթլէրի գապուլ իթմէյիպ վազիֆէսինի սատրգանէ սուրէթտէ էյֆա վէ 1866 սէնէսի իխթիլալընքն էօնիւնիւ ալտը, վէ պու սէպէպլէ, միլքին տիւշմէնլէրինին պուղղ ու ատավէթինի քէնտի իւզէրինէ ճէլպ վէ տավէթ էյլէտի։ Ռուսիանքն էնթրիկալարը պիր թարաֆտան, միւշարիլէյհին մուվաֆֆազըեէթինի կէօրէրէք գըսգանանլար տիկէր թարաֆտան չալըշարագ, միւշարիլէյհի Պուլղարիսթան վալիլիկինտէն ազ իթտիրտիլը։ Ալի բաշա, միւշարիլէյհի, շուրայի տէվլէթ բիասէթինէ նասպ ու թայեին իթտի, վէ միւշարիլէյհ տէ բիասէթը մէզքիւրու տիւշիւնմէեէրէք գապուլ իթտի։

Պու տէֆա Միտհաթ բաշաերը քէնտի իտարէլէրինտէ մուավին ալտբգլարը իչին Սաֆվէթ բաշա հաղրէթլէրինի թէպրիք իտէրիզ։

(Մէսէնճրտան խիլասա)

—Ֆրանսա սէֆարէթի հէյեէթի, Թարապեատան Պէյօղլունա նագլ օլունմուշ տուր։ Ինկիլթէրրա սէֆարէթի հէյեէթի տախի կէլէճէք հաֆթա Պէյօղլունա նագլ իտեճէք տիր։

—Իրան սէֆարէթխանէսի գավասատանան տեսի նէլէն կեան քեսսեսի սիյլէ սէրբէօշ օլտուղու հալտէ Ռումէլի հիսարը վաբար իսկէլէսինտէն քէնտիսինի տէնիզէ աթմըշ իսէ տէ, տերհալ եէթիշիլերէք սալամէն չըգարբլմըշտըր։

—Պէյդ օղտա Ումուր եէրինտէ թաշ օճաղընտա չալըշմագտա պուլունմուշ օլան պիր Ռում, կէչէն չարշէնպիհ կիւնիւ աթէշլէմիշ օլտուղու թաշ օճաղընքն պիրտէն աթէշ ալմասը յա, մէրգումուն գալու իլէ պաշընա թաշ բարչասը էսապէթ իթմէսինտէն, միւթէէսսիֆէն վէֆաթ իթմիշ տիր։

—Ալաֆրանկա նոյեմ. 13 թարիխիյլէ, Մանասթըրտան Գուրիէ տ'Օրիան դաղէթասընա շու աթիտէքի մէքթուպ եաղըլմըշ տըր։

«Միւթասարրըֆքըմըզ, իչ հաֆթատան պէրի տիր Սէլանիեէ կիթմիշ օ. օլուպ, հալէա ավտէթ իթմէմիշ տիր, վէ կէօրիւնիւր քի տէ ավտէթ իթմէեէճէք տիր։ Լաքին անքն եէրինէ քիմին նասպ էտիլէճէկի, գաթիէն մալիմ տէյիլ տիր։

«Շէէհրիմիզին պաշլըճա Իսլամ միւթէպէրանը թարաֆքընտան տիվարլարա եաֆթալար եաբըշտըրըլարագ, միւթասարրըֆը միւշարիլէյհին իհմալ վէ թէքասիւլիւ եիւզիւնտէն, Մանասթը սանճաղը իտարէսինին պօզուլտուլու, վէ էկէր շու իհմալ վէ թէքեասիւլ օլմամըշ օլսա իսէ, էհալինին տէ պիր թագըմ էշգբեատան կէօրտիւքլէրի ֆէնալըգլարա տիւշար օլմաեաճագլարը պէեան գելընմըշ օլտուղունտան, միւթասարրըֆը միւշարիլէյհ, պու իսնատաթա գարշը շիքաեէթիթմիշ, վէ րիվաեէթէ կէօրէ, մէզքիւր շիքաեէթ հագգընտա թահգըգաթը լազըմէ իճրա էյլէմէք իւզրէ, Սէլանիք վալիսի թարաֆքընտան պիր գօմիսիօն թէշքիլ օլունաճագ իմիշ։

«Հալը հազըր տայիմա այնի սուրէթտէ տիր։ Շագբլար կիթտիքճէ տահա զիեատէ քիւսթախ վէ թէհտիտամիզ պիր սուրէթ քէսպ իտիեօրլար։ Զբգան հաֆթա պունլար նէվէս. գա նամ էֆլագ գարիեէսինէ կիրիպ, օնպիր խանէ եաղմա, վէ պիր խանէ տէ իհրագ իթմիշլէր տիր։ 50 նէֆէր գատար Օսմանլը ասքէրլէրի, Ռում մէքթէպինտէ կիզլենմիշ օլտուգլարը հալտէ, էշգբեանքն վագբալարընտան պիր գաչ կիւն էվվէլ, Նէվէսգատան պիր սաաթ գատար ուղագտա, վէ Պուլղարլար իլէ Իսլամլարքն սաքին օլտուգլարը եէլէնիչի նամ գարիեէտտէ էյ գելեգու պուլմուշլար։

«Շէէհրիմիզին խրիսթիան էհալիսինին իզթիրապ վէ տէհշէթինի իքմալ իտէն խուսուս, Զէրքէսլէրին մէմուլին զայրի սուրէթտէ օլարագ զահիր օլմալարը տըր։ Պու Զէրքէսլէր, 100–200 նէֆէրէ պալիղ օլտուգլարը հալտէ, չբգան սէնէ թէրքէ մէճպուր օլտուգլարը գարիեէլէրտէ թէքրարէն եէրլէշմէք իւզրէ, ֆամիլեալարը վէ էշեալարը իլէ տիւնքի կիւն պուրաեա կէլմիշլէր տիր։

«Խրիսթիեանլար, եաղմա վէ գաթլէ ալըշմըշ օլան չու գօնշուլարընտան պիւսպիւթիւն գուրթուլմուշլար տէ. եու զանն իտէրքէն, տիւնտէն պէրի տիր եալընբզ պունլարքն վիրուտինտէն պահս օլունմագտա տըր։ Պու կիւն իշիթտիկիմէ կէօրէ, մէրգուման Զէրքէսլէրին պուրատա վէ եախօտ քէօյլէրտէ իգամէթ իթմէլէրինէ մուխալիֆէթ օլունմագտա իմիշ։ Շու բիվաեէթին սահիհ օլմասը, վէ հիւքիւմէթի մահէլլիեէնին վէ եախօտ հիւքիւմէթի մէրքէզիեէնին, Զէրքէսլէրի պէլտէլէրիմիզտէ իսքեան իթտիրմէք կիպի եէնի պիր զաղէպտէն, չու սէֆիլ մէմլէքէթի էսիրկէմէք իւզրէ, վագթինտէ թէտապիրի լազըմէյի իթթիխազ իյլէմէլէրի արզու օլունուր. զիրա, էկէր պունլարա, պիզիմ պէյնիմիզտէ իսքեան իթմէքլիք հագգը վիրիլիր իսէ, խարապիեէթիմիզ թէքմիլ օլմուշ օլաճագ տըր։»

—Բարիս սէրկէյի ումումիսի գաբանմագ իւզրէ պուլունտուզունտան, սէրկի էպնիեէսինին, Բարիս տայիրէյի պէլէտիեէսի, քէնտիսինէ թէրք օլընմասընը, վէ պունա մուգապիլ սէրկինին արսասընա մուատիլ օլուպ Բարիս ճիվարընտա տայիրէյի պէլէտիեէնին մալի պուլունան արազինին հիւքիւմէթ թարաֆընտան գապուլ, վէ պինաեա կէլինճէ, էհվէն պիր ֆիեաթլա պէլէտիեէ սաթըլմասընը, հիւքիւմէթտէն իսթիտա էյլէմիշ տիր։ Էկէր հիւքիւմէթ թարաֆընտան իշպու իսթիտա գապուլ օլունարագ պիր գարար վիրիլիր իսէ, օ զէման շէհիր էմանէթի պունու դաեէթ միւքէմմէլ պիր գեշ պաղէսինէ թէպտիլ իտէրէք, պուրատա միւքէմմէլ մուղիգա վէ գօնսէրլէր վ'իրճէճէք, վէ միլլէթ նամընա եօրթու կիւնլէրինտէ վիրիլէն զիեաֆէթլէրի պուրատա իթա էյլէեէճէք տիր։

—Թէլէկրաֆ խաթթլարընքն ֆուրթունա վէ եաղմուր վէ սայիր աֆաթը սէտաֆիէտէն պօզուլարագ, էքսէրիա մուխապէրաթ միւմքիւն օլամամասընտան նայի, Ալմանեա տէվլէթի պունա պիր չարէ պուլմագ իւզրէ եէր ալթընտան թէլէկրաֆ խաթթլարընքն թէմտիտինէ միւպաշէրէթ իթմիշ, վէ պու քէրրէ 1210 քիլոմէթրօլուգ մահէլլեանի, Սթրազպուրկտան Բիէլ շէհրինէ գատար եէր ալթընտան թէլէկրաֆ թէլի թէմտիտ օլունմուշ վէ թէճրիպէսի պիլ իճրա մուվաֆքըգը մաթլուպ օլտուղու անլաշըլմըշ տըր։

Պու սուրէթլէ հէմ մուխապէրաթ իճրա օլունապիլէճէք, վէ հէմտէ ֆուրթունա վէ սայիրէտէն պիր սագաթլըգ

ՉԻՆԿԵԱՆԷ ԳԸԶԸ

—24—

10

ՍԻՈՒՏԱՏ ՐԷԱԼ, ՇԱՐԱՊԸ ՎԷ ԷՍԹՐԱՄԱՏԻՒՐ ՍՈՒՃՈՒԳԼԱՐԸ

—Պիլմէմ, լաքին էյրէնմէկէ չալըշըօրում։

—Էալընբզճա՞ մը։

—Էվվէթ։

—Ն՞սը։

—Պիր քիթապ պուլտուում, պու քիթապընն եաղըլարընը միւթալաա իտիեօրում. վագտա կիւճլիւք չէքիեօրում, լաքին նէհաեէթ էյրէնմէճէյիմ։

—Օղլում, քէչիկէրի պաղմադտա օլտուզուն չիքթիլիեէ տէօնմէք իչին, պիր մէճպուրիեէթին վա՞ր մը սը։

—Խա՛եը, պէն քիմսէեէ մէճպուր օլմասընը կիպի, քիմսէ տէ պէնտէն մէճպուր տէյիլ տիր։

—Իմտի, էկէր պէնիմ սէֆինէմտէ դալարագ, թայֆէլէրինտէն պիրի օրմանը թէքլիֆ իտէր եսէմ, գապուլ իտէ՞րմիսին։

—Էվէթ, հաթթա չօգ տէֆա կէմիեէ պինմէք էֆքեարընտա օլմուշում, զիրա տիւնեանքն պիւյիւք օլտուզունու իշիթմիշ օլտուզումտան, սէյեահաթ իթմէք արզուսինտէյիմ։

—Բէք էյի, պու իշ օլտու, շիմտի պէն սէնէ, թայֆէլէրին սիլքէնէ դայա իթտիրիրիմ... Կէ՛լ պէնիմէ պէրաբեր։

Գարթան, ժօղէ Բովէրօ իլէ օտասընտան չըգըպ, տավուշպազքն իւզրինէ կիթտի, վէ օրատա թայֆէլէրէ խիթապէն,

—Էվվատլարըմ, իշթէ սիզէ եէնի պիր արգատաշ տահա, տէտի, պու Իսրանեալ պիդատ գալաճագ տըր։ Իմտի քէնտիսինէ պիր ճաքէթ իլէ պիր տիպիք վէրինիզ... Պու կէնճ չօճուզուն տշղընա նուշ իթմէնիզ իչին, պու կիւնիւք չարապ վէ բաղընըզքն թայեինի իւշ գաթա իպղաղ իթտիմ։

Իհթիեար գաբէանքն իշպու մուխթասար նութգու, չէտիտէն սղըշանընգտան սօնրա, քեսֆիֆէյի թայֆէլէր ժօղէ Բովէրոնուն էթրաֆընա թօրլանարագ, պիր հեեճան իլէ կիւլիւպ էյլենմէեէ պաշլատընլար։

Պու սըրատա Ֆիլիբ Լը Վէյեան, ժօղէ Բովէրօեա խիթապէն չէօյէ սէօյլէտի.

—Ալա ունութմա քի, պիզ կէրէք հայեաթ վէ կէրէք մէմաթ ճիհէթիյլէ, պիրի պիրիմիզէ տօսթուզ... Պէն սանա Ֆրանսըղճաեը էյրէթէճէյիմ, վէ եէքտիկէրիմիզէն հիչ պիր վազթ այրըմաեաճաղըզ։ Պու սապահ պէնիմ գարտաշըմ եօգ իտի, լաքին չիմտի սէն պէնիմ գարտաշըմսըն։

Ֆիլիպը Ֆիլիբ վէ ժօղէ պիրիսիրլէրիյլէ սըրատաշ վէ տօսթ, վէ եէքտիկէրինտէն այրըմագ ըլֆիզլէր օլտուլար։ Ֆիլիբ, ժօղէ Ֆրանսըղճա, ժօղէ տէ Ֆիլիբէ Խբանեալա էյրէթտի։

Ֆիլիբ, Հավը չէհրինին պիր զէնկին ֆամիլեասընա մէնսուպ օլուպ, բէտէրի սանտալ ինչա վէ իմալ իթտիրէրէք, ագէզ գազոնը իտի։ Ֆիլիբին պիր տէ թիւճարըգը պիր մըգտար սէրվէթ պիրիքտիրմիշ ամուճասը պուլունուպ, մէրգումուն պինի խայրիճէ քէմալէ եէթիշմիշ օլտուղու հալտէ, ասլա էվվատը եօգ իտի։ Ֆիլիբ, կէմիճիլիկի թահրիլ իտիպ, իլէրուտէ պիւյիւք սէֆինէլէրէ գօմանտա իտէպիմէք իւզրէ, պիր թիւճար սէֆինէսինէ բաքիպ օլմուշ իտի։ Պու տէլիգանլընքն տէնիզլէրտէ տօպշմաեա բէք զիեատէ արզուսու պուլունտուզու կիպի, էմրի թիճարէթ խուսուսունա ֆէվգէլատէ իսթիատատը տահմ վար իտի։ Պունատան պաղգա, չալըշմաեը զիեատսիյլէ սէզիր իտի, վէ վագտա թարիմ ու թէրպիեէսի իքմալ օլունմամըշ իտի իսէ տէ, եէնէ ատի պիր կէմիճինին թարիմ ու թէրպիեէսինտէն պաեէթլէ իւսթիւն իտի։

Ֆիլիբ, ժօղէ Բովէրոնուն պաշլըճա արզուսու, քէսպի մալիսմաթ իթմէք խուսուսու օլտուզունու կէօրտիկիւնտէ, ատէթա անքն մուալլիմի օլտու, վէ պիր գաչ մահ գարֆընտա կէնճ իրանեալ, միւթասարֆի օլտուզու ֆէվգէլատէ ֆիրատէթի, վէ ասլա եօրուլմագ պիլմէդ տէրէճէտտէ օլան գայրէթի իլէ, տօսթունուն պիլտիկինի քէնտիսի տէ էյրէնտի։

Պէյդէճէ իքի սէնէ գատար կէչիպ, իքն ըլֆիզլէրին զաթէն գուվվէթլի վէ գըբըլմաղ օլան տօսթլուգ պաղլարը, տահա զիեատէ գավիլէչտի։

Միւտտէթի մէգքիրէ կէնասընտա, Ֆիլիբ հէմ ըէտէրինի վէ հէմ տէ ամուճասընը գայպ իթմէքլէ, պունլարտան քէնտիսինէ մէվրուս օլան միրաս, եիւզ եիկիրմի պին լիրաեա թէճավուզ էյլէտի։ Վագտա պու կիւնքի կիւն իչին մէպլաղը մէգսուր էհէմմիեէթսիզ պիր չէյ տիմէք իսէ տէ, օն եէտինճի ասրընը սօնլարը իչին պիւյիւք չէյ տիմէք իսի։

Պինաէն ալէյհ Ֆիլիբ, գարթան օլմաղլըգ թասավվուրունտան ֆէրաղաթ կէլէրէք, Հավը՝ընը, մէպքէն իթթիխազ պիրլէ, ըէտէրինին սանատընա տէվամ էյլէմէքլիկէ գարար վիրտի, վէ թէրսանէլէրինի պիւյիւտիպ, սանտալ եէրինէ սէֆինէլէր ինաշասընա պաշլատը։

Պէեանէ հաճէթ օրմատըգը իւզրէ, պու սըրատա ժօղէ տախի Ֆիլիբին պաշլըճա մուավինի օլտու։ Մէգքիւր թէչէպիւս, մէրգուման իքի տէլիգանլարընը նէգարէթ վէ իտարէյի մահիրանէլէրի տաեէսինտէ

զուհուր իթմէեէճէք օլան եէր ալթէ խաթթընքն կիւն պէ կիւն իլէրուլէչ-տիրիլէրէք պիր իքի սէնէէ գատար ումում Ալմանեա մէմալիքինտէ պու ուսուլին մէվգէյի իճրաեէ վազ օլու-նաճաղը մէմուլ տուր։

— Ֆիկարօ դաղէթասը, Ֆրանսա իմբէրաթօրիչասը սապէդ էօժէնինին վարիտաթը սէնէվիսինի 450 պին վէ թէքմիլ սէրվէթինի 10 միլեօն Ինկիլիզ լիրասը հիսապ իտիեօր։

—Շարդ մուհարէպէսինտէ պուլունարադ պու քէրրէ Ռուսիաեա ավտէթ իյլէմիչ օլան իքի ալայ կրընատիէ սիւարիսինտէն պիրիսինին միրալայը Ֆոխրիսի Ավսթրիա վէ տիկէրինին Ալմանեա իմբէրաթօրը օլտուգլարը հասէպի իլէ, պու քէրրէ Ավսթրիա իմբէրաթօրու Ֆրանսուա Ժօզէֆ, ալայընընը զապիթանընա Ավսթրիա, քէզա Ալմանեա իմբէրաթօրու Կիյեօմ, ալայընընը զապիթանընա Ալմանեա նըշանլարը իհտա իյլէմիչ օլտուգլարընտան, պու նըշանլար Ավսթրիա վէ Ալմանեա սէֆարէթլէրի վասըթասըյլա ալայլարա թէսլիմ օլընմըշ տըր։

—Իճթիմա իթմէքտէ օլան ֆինունը պէլէտիեէ գոնկրէլէրինին պիր իճթիմաինտէ տօքթօր Նորմանքէր, սէրխոշլուգտան թէվէլլիւտ իտէն վէֆիեաթ հագգընտա պիր նութգ իրատ իյլէյիպ, Ինկիլթէրրատա սէրխոշլուգտան սէնէվի 128 պին քիշի վէֆաթ իթտիկինի իտտաա, վէ պունլարընն իչինտէ, վալիտէյնին սէֆահաթընտան տօլաեը հէլաք օլմուշ 65 պին չօճուգ հիսապ իթմէքտէ տիր։

—Ճէնօվա ղաղէթալարընտա օգունտուղունա կէօրէ, Պիանգա Բէրթիգա նամ թիւճճար կէմիսի ճաբօն սուլարընտա տէհշէթլի պիր գասըրգանա թէսատիւֆ իտէրէք ղարդ օլմուշ վէ թայիֆէլէրտէն եալընըզ պիրի գուրթուլուպ մապագիսի պօղուլմուշ տուր։

Սօն բօսթա իլէ կէլէն Էվրօբա ղազէթալարընտա կէօրիլէն թէլէկրաֆ հավատիսլէրի տիր։

Բէթրսպուրկ, 2 Նոյեմ.

Նովէ Վէրէմիա նամ ղազէթանին պէրլին մուխպիրի, Ինկիլթէրրա վէ Ֆրանսա վէ Ավսթրիա պէյնինտէ միթէսավվէր օլան իթթիֆագը հուսուլէ կէլտիրինի իտտաա իտիեօր։

Լօնտրա, 2 Նոյեմ.

Հէյեէթը Ֆիւքէլա հօրաքեաթը գաթիէեէ թէշէպպիւստէն աճիղ տիր։ Ֆիւքէլա իչինտէ շիտտէթլի միւպարեէնէթի էֆքեար մէվճուտ տուր։

Պիգօնսֆիլտ, էհալիյի Ռուսիա ալէյհինէ թահրիքէ սայ իթմէքտէ իսէ տէ, պիր սէմէրէ հասըլ օլմաեօր։

Շգօտրա, 2 Նոյեմ.

Արնավուտ իթթիհատը հագգընտա վէրիլէն մալիւմաթ բէք միւպալաղալը տըր։ Արնավուտլուգ իսեան հալինտէ իսէ տէ, ումումի պէյնինտէ իթթիֆագ եօգ տըր։ Մէմլէքէթին սեան վէ էշրաֆը, Արնավուտլուղուն միւսթագիլ պիր իմարէթ օլմասընը արզու իտիեօրլար։ Իթալիա տախի պունու թէրվիճ իթմէքտէ տիր։

Վիէննա, 2 Նոյեմ.

Սէլանիք թարաֆլարընտա զուհուր իտէն իխթիլալը վէսիլէ իթթիխաղ իտէրէք, Ռուսիա տէվլէթինին օլ հէվալիեէ ասքէր իտխալ իթմէեէ գըեամ իտէճէյի միւթէսավվէր օլտուղունտան, հիւքիւմէթի Օսմանիեէ տախի Սէլանիք թարաֆընտա գուվվէյի քիւլլիեէ ճէմ իթմէեէ գարար վիրմիշ տիր։

Տէրիսաատէթ, 2 Նոյեմ.

Ավսթրիա սէֆիրի գոնթ Զիչի, Պօսնա գըթասընընն չըմալ ճիհէթինին նըսքընը միւէպպէտէն Ավսթրիաեա իլհաք իլէ գուսուրընը տէվլէթը Ալիեէ իատէ իյլէմեէ վէ պու վէսիլէ իլէ, Ավսթրիա վէ տէվլէթը Օսմանիեէ պէյնինտէ ադոը իթթիֆագա պիր չարէ արամաեա սայ իթմէքտէ տիր։

Պէրլին, 3 Նոյեմ.

Ռուսիա մալիեէ նազիրը, միւթէսավվէր օլան իսթիգրազ խուսուսընտա հիչ պիր չէյէ մուվաֆֆագ օլմադըգընն Ռէթրսպուրկա ավտէթ իթմիշ տիր։

Պէրլին, 3 Նոյեմ.

Ալմանեա հիւքիւմէթի, Ինկիլթէրրանընն նօթասընա ճէվապը ըետտ վիրմիշ տիր։

Իսթանպօլ, 5 Նոյեմ.

Լոիրնէտէ 60,000, վէ Տիմէթօգա, Լիւլէ-Պուրկաս, վէ Միսիա-Պուրկաս խաթթը իւզէրինտէ 180,000 Ռուսիալը պուլունմազտա տըր։

Լօնտրա, 6 Նոյեմ.

Կլօպ ղազէթասը, Ինկիլթէրրա իլէ Ամերիկանընթան պէյնինտէ ղուհուր իտէն միւշքիւլաթը պիտաեէթի հագգընտա չու աթիտէքի մալիւմաթը վերիեօր։

1877 սէնէսի իպթիտասընտա Բէշավերտէ վուգու պուլան գոնֆէրանստա, Ինկիլթէրրա տէվլէթի, Աֆղան էմիրինէ, պիր իթթիֆագը թէարրուզի ազտինի, վէ բէտէրինէ վէրիլէն իեանէ ազչէսինին իպգասընը, վէ օղլու Ապտուլլահը քէնտիսինէ խալէֆ իթմէքլիկի թէէմին իյլէմէքլիկի թէքլիֆ իթտի, վէ պունլարա գարշըլըգ, Ինկիլթէրրանընն Հէրաթտա, Պալիհտա վէ Դանտահարտա էլչիլէրի պուլունմասընը թալէպ իյլէտի։ Հալ պու քի էմիրի միւշարիլէյհին պաղը իթիրազաթտա պուլունտուղու իչին, Գապուլ չէհրինտէ պիր էլչիսի օլմասը խուսուսունա իսրար իթմէտի։

Հալ պու քի էմիրի միւշարիլէյհ, պու թէքլիֆլէրի գապուլ իթմէտիկի կիպի, Ինկիլիզլէրէ վէ ալէխուսուս Քէթթանընն իսթիլասընա գարշը չիքեաեէթլէր տախի արզ իյլէտի։ Պինաէն ալէյհ 1877 սէնէսի ապրիլ աեընտա գաթը մուխապէրէ օլունուպ, օնտան պէրու պիր տահա միւպատէլէյի մուխապէրէ իտիլմէտի։

Բէթրսպուրկ, 5 Նոյեմ.

Ժուրնալ տը Սէն–Բէթէրսպուրկ ղազէթասը չէօյլէ եազըեօր.

«Ռուսլարընն թահթը իսթիլասընտա պուլունան Ռումէլի գըթասընտա, քէմալի հիսանի ինթիզամ պագի տիր։ Հիւքիւմաթը մահէլլիեէ, էշգրեա ֆըրգալարը եախօտ գօմիթէլէրի թէշքիլինի ասլա թէշվիգ իթմէմիշլէր տիր։ Վէ հիչ պիր թարաֆտա դապիթլէր, հարաքեաթը իսթիլալքեարանէեէ հիսսէտար օլմադ մէյլինտէ պուլունմամըշլար տըր։ Վէ Մաքէտոնիա էշգրեասը իչինտէ, պիր նէֆէր պիլէ Ռուսիալը եօգ տուր, վէ Ռուսլար, հիչ պիր թարաֆտա էհալիյի իսթիլալթահրիգ իթմէքթէօհմէթիյլէ միւթթէհիմ տէյիլ տիրլէր։ Պաշ գոմանտան, էշգրեա իճթիմաինի մէն իթմէլէրինի հուտուտա մէմուրլարընա եէնիտէն էմր իթտիկի կիպի, գոմիթէյէրին հարաքեաթ վէ մուամէլաթլարընը նէզարէթ իյլէմէլէրինի տէ վալիլէրէ թավսիեէ իյլէմիչ տիր։

Իսթանպօլ, 6 Նոյեմ.

Պուլկար էշգրեասը Ախչ–Զէլէպիեէ տօղրու իլէրլէտիլէր, վէ Բալանդաեը, Եապուճաեը, վէ Գաշանաեը թէհտիտ իթմէքտէ տիրլէր։ Ռուսլար, Պալղանլարը թահքիմ իտիեօրլար։

ԱԶԳԱՅԻՆ

Երէկ ուղարկեցինք կ. Պոլիս «Արարատեան Ընկերութեան» անունով մեր խմբագրութեան մէջ նուիրատուութիւններով հաւաքված 2000 ռուբլ գումարը։ Բայի այդ գումարից խմբագրութեան մէջ կայ դարձեալ 365 ր. 47 կոպէկ, որից հանելով 6 ր. 65 կոպէկ փոստի ծախսը վերես յիշված երկու հազար ռուբլ ուղարկելու համար, մնայ «Մշակի» խմբագրութեան մէջ 358 ր. 82 կոպէկ։ (Մշակ)

Մեղուի անցեալ համարում մենք հրատարակեցինք մեծ. Պ. Կ. Յովհաննէսեանցի ճանապարհորդութիւնն Անի։ Այս ճանապարհորդութեան մէջ յիշվում է դեր. Ստեփաննոս վարդապետ Շիրակունուց, Հռոմոսի վանուց վանահօր, ցանկութիւնը նորոգելու Անիի մայր եկեղեցին և այն ուխտատեղի առնելու, որով Բագրատունեաց մայրաքաղաքի աւերակներին այցելողայ Թիւը կբազմանայ և նրա աւերակները կը պահպանվին ուխտատեղու միաբանից հոգացողութեամբ մերձակայ տգէտ ժողովրդոց յափշտակութիւնից, որովհետև մինչեւ ցայժմ այդ ժողովրդականք քանդելիս են եղեր աւերակները և կոփած քարերը տանելով իրեանց շինութեանց համար գործ դնելիս։ Ինչպէս երեւում է, գերապ. հայր Ստեփաննոս Շիրակունին իւր դիտաւորութիւնը նորոգելու Անւոյ մի եկեղեցին և այնտեղ ժամասացութիւն անելու յայտնել է Ղարսի նահանգի կառավարիչ մեծ. զեներալ Պոպկոյին, որ յայտնելով իւր ուրախութիւնն, ոչ միայն իրաւունք է տալիս Ղօշավանքի դեր. վանահօր նորոգելու մայր եկեղեցին. այլ և հսկելու Անիի բոլոր աւերակների պահպանութեան վերայ, որպէս զի այդ պատմական հայ սրբութիւնքը ազատ մնան յափշտակիչ ձեռքերից։

Մեծ. հնագիտասէր զեներալն իւր հրամանագրի մէջ վերոյիշեալ վանահօր, 16ից մայիսի ներկայ ամի, Ն. 31 ասում է, որ իրան սրբազան պարտք է դրած անեն միջոց գործ դնելու, որ Հայաստանի մայր քաղաքի սրբազան մնացորդները ամբողջ պահպանվին գէթ այսուհետեւ սրբապիղծ ձեռքերից, որոնք համարձակվել են մինչեւ ցայժմ նոցա քարերը

ֆէյզ պուլտու, վէ Ֆիլիբին սէրմահէյէրի մէմուլտէն խարիճ սուրէթտէ արթմագը, մէրզում քէնտի հիսապընա մախսուս օլարագ, կէմի քիրաեա վիրմէքլիկէ պաշլատը։

Ժօզէ, իչ տիրէքլի պիր սէֆինէնին գոմանտանլըղընը պիզզաթ տէրիւհտէ իտէրէք, պունունլա իթտիկի միթէյատտիտ սէյեահաթլարտա, լաեըգլը սէմէրէյէր հուսուլէ կէթիրտի։

Օն սէնէ սոնրա, Ֆիլիբ լը Վէյեան, Հավրը չէհրինին հագգգաթէն էն զէնկին կէմի սահիպլէրինտէն պիրի օլտու։

Պիր սապահ Ֆիլիբ, Ժօզէեէ խիթապէ,

—Տօսթում, պէնիմէ կէլ, չիւնքի ճիտէն սէնինէ գօնուշմագ իսթէրիմ, տէտի, վէ մէրզումուն զօլունա կիրիպ, քէնտի իշ տասընա կէօթիւրաիս։

Ֆիլիբին չէհրէսինտէ կէօրիլէն վագար, իսրանեօլու շիւպհէտտ պըրագմագտա իտի։

—Էվվէլ պէ էվվէլ, տէտի Ֆիլիբ, մուհիմ պիր իշ գէրինէ, սէնին բէյնինի սիւալ իթմէք իսթէրիմ։

—Մուհիմ մի պիր իշ մի։

—Էվվէթ։

—Նէ՞ կիպի։

—Շիմտի անլարընը, լաքին էվվէլա, սիւալէրիմէ գարտաշ կիպի ճէվապ վիրմէյինէ սէօզ վէր։

—Օնա նէ՞ չիւպհէ։ Պէն սէնին ճան ու կէօնիւլտէն գարտաշընը տէյի՞մէյիմ։

—Հէր նէ իսէ, սէն մատմուազէլ կոպրիէլ Վալէնի թանընընը, էօյլէ տէյիլ մի՞։

—Լիման նազրընընը ղըզընը՞ մը։

—Էվվէթ։

—Ֆանընըմ։

—Էյ նա՞սըլ պուլուրսուն։

—Ղաեէ՞ տիպէր վէ կիւզէլ։

—Անընն հագգընտա գօնուլուտուղունու իչիթտի՞ն մի, վէ էկէր իչիթտին իսէ, նէ՞ եօլտա իտի։

—Գալպի, սիմասընտան տահա կիւզէլ օլտուղունու թէէմին իթտիքլէրինի իչիթտիմ։

—Էկէր մատմուազէլ Վալէնին պանա պիր թէէսսիրի ադիմի օլտուղունու սանա սէօյլէր իսէմ, պունա նէ՞ տէրսին։

—Նէ՞ տիեէճէկսիմ, բէք ալա տէրիմ։

—Վէ էկէր անընա էվլէնմէք արզուլէտիկսիմ տէրսէմ, պու խուսուստա պանա նէ՞ բէյ կէօսթէրիրսին։

—Պիր ան էվվէլ էվվէն տէրիմ։

—Տիմէք քի սէն պու իպտիվանա մուվաֆագաթ իտիեօրսուն։

—Ճան ու կէօնլիմէմէ մուվաֆագաթ իտէրիմ, լաքին սէն սէնիմ մուվաֆագաթ իթմէքլիկիմէ միհրթաճ տէյիլսին։

—Իչթէ պունտա եանընըեօրսուն... Զիւնքի տիւնեաատա պէն, սանա իսչ կէօրիւնմէեէն գատըն իլէ տտա թէէհիլ իթմէք իսթէմէմ, վէ պէյնիմիզտէ օլան տօսթլուգ կիպի պիր տօսթլուգ, տիւնեանընն պիլ ճիւմէ սէվտալարընը պիլա թէրէատիտ պանա փէտտա իթտիրէպիլիր։

Ժօզէ, պու եօլտա պիր միթթալտա վէ թատավվուրու օլ տէրէճէ թասլիյի պուլտու քի, օլ խուսուստա Ֆիլիբէ թէչէքքիւր իթմէքլիկէ իհթիեաճ պիլէ կէօրէմէտի։ Ֆիլիբ իսէ, քէլամընա տէվամ պիրէ,

—Պու հալտէ, պէնտէ դարարըմը վերամիմ, տէտի, եարընն թէքլիֆիմի սրդ իտէճէկիմ, վէ պու թէքլիֆին հիսանի գապուլիեէթ պուլաճաղընը իւմիտ իթմէքլիկէ զուվվէթլի սէպէպլէրիմ վար տըր... Շիմտի, ազիզ տօսթում, ադոը իպտիվաճ միւնասէպէթյէ, հէր հալտէ լայըմ օլան պիր խուսուսու, եանի սէնինէ օլան հիսապլարըմըզը թէսվիեէ իթմէք իսթէրիմ։

—Պէնիմէ օլան հիսապլարընը՞ մը, լաքին նէ՞ տիմէք իսթէեօրսուն,

—Տիւնեատա էն ատի վէ էն տօղրու պիր չէյի տիեօրում։ Պու կիւնէ գատար պէյնիմիզտէ հէր չէյ միւշթէրէք օլմադ լազըմ իտի, վէ հօյլէ տէ օլտու, լաքին պու կիւնքի կիւն իշ տէյիլտի։ Պէն գաեընը քէտէրիմ օլաճագ զաթա, քէնտի վարիտաեընընը մըզտարը սահիհինի պիլտիրմէք իսթէրիմ. պինաէն ալէյհ պէնիմ վարիտաթընը սէնինքինտէն թէվբիզ իթմէյիմ։

Ժօզէ կիւլմէեէ պաշլաեարագ, վէ պէր սուրէթի խալիսանէտէ օլարագ,

—Տոդրուսու, տէտի, չու իլմի բաղդամ մուամէլէսի, չօգլուգ չալըշմաեը իճագ իթտիրմէեէճէք տիր։ Զիւնքի սէն պէնտէն տահա իյի պիլիրսին քի, պէն սէնին սէֆինէլերինին պիրիսինտէ գարտանլըգ իթտիկիմտէ, պանա թախսիս իթմէք օլտուղուն ճէսիմ մաաշարտան թօրլատըգըմ պիր մըգտար ադչէտէն մատտա, պէնիմ հիչ պիր հագգըմ եօգ տուր։

Ֆիլիբ տախի կիւլմէեէ պաշլաեարագ,

—Տօսթում, տէտի, սէնին չու եանընըշլըղըն, հագգըգաթէն բէք թօչաֆ տըր։

—Պէնիմ եանընըշլըղը՞մ մը աման չու եանընըշլըղըմը պիլմէքլիկի գիեաեէպիյէ մէրագ իտիեօրում։

—Պու մէրագընը խոշնուտ իթմէք բէք գօլայ տըր. սէն քէնտինի ֆագիր գանն իտտիեօրսուն, տէյի՞մ մի։

—Էվվէթ։

—Իչթէ էօյլէ իսէ եանընըլըեօրսուն, պէնիմ հիւրմէթլու ժօղէմ, զիրա սէն զէնկին, հէմ գաեէթ զէնկինսին։

—Պէ՞ն մի։

—Էվվէթ, ժօղէ Բօֆրօ, սէն, եանի պէնիմ տօսթում։

—Էյ պու մէմուլտէն խարիճ վարիտաթ վէ սէրվէթ, պունա նէ՞բէտէն կէլմէքտէտիր։

—Էն հագգը վէ էն չէրէֆիլի պիր մէնսատէն, եանի չալըշմաղլըգտան, անլատը՞ն մը։

(Տէվամ)

տանելու իրանց չինութեանց համար։ Իբրեւ այդ պահպանութեան միջոցներից մէկը համարում է նորին գերազանցութիւնն այն, որ գեր. վանահօր վերայ պարտք է դնում հսկել այդ մասին և եթէ կնկատէ որ և է յափշտակութիւն Անիի աւերակներից, իսկոյն իմաց տայ Շուրագելի գաւառապետին, որ անյապաղ կանէ կարեւոր կարգադրութիւնքը յանցաւորը պատժելու և աւերակները պաշտպանելու համար։ Երբ մեծ. գեներալ Պոպկոն իրան պարտք է համարում պահպանելու Հայ հնութիւնքը, առաւել եւս դա պարտք պէտք է լինի և այն սրբազան պարտ և մեր հոգեւոր վարչութեան համար, որ անտարակոյս չի խնայիլ ոչ մի միջոց Անիի սուրբ տեղերի նորոգման համար։

Իսկ ինչ կվերաբերի հայր Ստեփաննոս Շիրակունուոյ ցանկութեանը, մենք կարծում ենք, որ հոգեւոր իշխանութեան ամենակերպ օգնութեամբ նա կարող է բոլորովին կատարվել և հայր սուրբը իւր բարեպաշտ զգայմունքը լիովին իրագործված կտեսնէ. միայն, որ ինքն ամեն արգելքների յաղթելն յանձն առնէր և դժուարութեանց առաջ չընկճվէր։ Միթէ կարելի՞ է տարակուսել Ռուսաստանի Հայերի պատրաստականութեան մասին, որ ամեն միջոցով կօգնեն Անիի աւերակ սրբութեանց վերանորոգման։ Եթէ այսօր Հայ ազգը մի պարծանք ունի, այդ նորա անցեալից մնացած յիշատակարաններն են, եթէ նա ունի մի վկայ լուսաւորեալ աշխարհի առաջ, թէ ինքը քաղաքակրթութեան ընդունակ ազգ է, այդ նորա նախնեաց յիշատակարաններն են և նորա գրականութիւնը, եթէ նա ի վերջոյ ունի իրան ոգեւորող և դէպի գործունէութիւն նրան վարող ոյժ— այդ նորա փառաւոր անցեալն է, որ պիտի վկայէ նրան թէ ինքն ևս կարող է երջանիկ օրերի հասնել, ունենալով ապահովութիւն կեանքի, եթէ կլինի իւր նախնեաց պէս աշխատասէր և անձնատուր արհեստների և գիտութեանց, որոնց պտուղ են այս յիշատակարանները։ Յայտնելով խորին շնորհակալութիւն մեծ. գեներալ Պոպկոյին, նորա սիրոյ և յարգանաց համար դէպի մի ազգի սրբազան յիշատակարանները, պարտք ենք համարում ի քաջալերութիւն գեր. Ստեփաննոս հօր Շիրակունուոյ, յայտնել մեր վստահութիւնը Հայ ազգի առատաձեռնութեան վերայ, իրագործելու համար նորա բարեպաշտ և ազգօգուտ ձեռնարկութիւնը։ Ուստի և կմնայ արժ. հօր առանց երկբայութեան ձեռնամուխ լինելու գործին հոգեւոր իշխանութեան օգնութեամբ և օրհնութեամբ։ Հայ բարեպաշտ ժողովուրդը միշտ նորա հետ կլինի։

(Մեղու Հայաստանի)

Ա Զ Դ

Ընթերցասիրաց Ընկերութեան Ա. Թադեցիս Օրթաքէոյի

Ընկերութեանս գործադիր ժողովն պատիւ ունի ծանուցանել Հայ հասարակութեան որ յառաջիկայ նոյեմ. ամսոյ մէջ վերստին պիտի սկսի լսարանի երեկոյթներ տալ հինգեւտասանօրեայ միջոցաւ, և քան այնմ հարկ եղած կարգադրութեան փութացած է ձեռնարկել։

Գործադիր ժողովն իւր այս երկրորդ շրջանին մէջ մտադիր է խոսարաններ ևս պատրաստել քան զաղձանաց թադեցւոց։

Երեկոյթներն պարտաւորապէս չքեղութեամբ պիտի կատարուին, և քան սովորութեան կանխաւ պիտի ծանուցուին լրագրաց միջոցաւ և մասնաւոր յայտարարութեամբ։ Ի Դիմաց

31 Հոկտ. 1878 Գործ. ժողովոյ

Օրթաքէոյ Ընթ. Ընկերութեան
Ատենադպիր Ատենապետ
Յ. Գուրգէն Յ. Վ. Աշոտ

Ա Զ Դ

ՊԷՐՊԷՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԳԻՇԵՐՕԹԻԿ ԵՒ ՅԵՐԵԿԵԱՑ

Պէրպէրեան վարշարանի տնօրինութիւնն պատիւ ունի ծանուցանել որ վարժարանն փոխադրուած է յիւսկիւտար, ի ճատիյէ, Պէյլէրեանց ընդարձակ գեղեցկադիր և օդաւէտ տունն որ ունի մի քանի հազար կանգուն պարտէզ և գիշերօթիկ վարժարանի մի պահանջած ամէն հանգամանքներն։

1878 Նոյեմ. 3

Հիմնադիր Տնօրէն
Ռ. Յ. ՊԷՐՊԷՐԵԱՆ

ՍԱՐԱՖԻՑԷ

Լոնդրա, 15 Նոյեմ.

Ինկիլիզ գօնսօլիտ	96 3/16
Ղհամը Ումումի աշխատը	11 5/8
» » գաբանաը	11 7/8
1865 Իսթիգրաղը	16 1/2
1869 »	15 5/8
1871 »	52 3/4
1873 »	13 3/8
1872 (Պօն տիւ Թրէզոր (Սէրի Ա. Բ.)	22 1/2
Օսմանլը պանգասը	9
Ռուսիա իսթիգրաղը 1873	82 1/2
Մըսրը իսթիգրաղը պիրլէվիւ	53 3/4
» իմթիեազը	73 1/8

Բարիս, 15 Նոյեմ.

Ֆրանսզ ֆոնտոսու 3 0/0 ք. գ.	112 70
» » 3 0/0 Ամորթիսանլը	78 85
» » 3 0/0	76 32 1/2
Էսհամը Ումումի աշխատը	11 75
» » գաբանտը	12
Պօրսատան սօնրա 65 իսթիգրաղը	78 75
69 »	78
73 »	65
Ռումէլի չըմէնաքֆէր սէհիմների	48
Օսմանլը պանգասը	480
Իթալեա ֆոնտոսու	75 32 1/2
Մըսրը ֆոնտոսու գ. ք.	272 50

ԳԱԼԱԹԱ ԲԻԱՋԱՍԸ

Էսհ. Ումումի 3 նոյեմ. ազչմ գր.	12 22
Էսհ. Բաժ 4 նոյեմ. սապհ. աշ.	12 35
Էն եիւքսէք	13
Էն աշաղը	12 35
Սաաթ 7 1/2 տէ	12 35
Իսպիգ. 63 (Մութօն) 6 0/0 Ֆր.	70
» 65 (Մութօն) 6 0/0 Ֆր.	74
» 69 (Բինար) 6 0/0	70
» 72 (Պօնտիթրէզօր) 9 0/0	21 1/2
» 73 (Բինար) 6 0/0	63
Ռումէլի Եըմէնաքֆէր 3 0/0	46 25
Ըֆբօր Ֆր.	
Հէվալէսիզ Ֆր.	
Ագչէ Ֆայէզ 0/0	11

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Քրէտի ժէնէր. 6 0/0 Լ. Օ.	5
Սօսի. ժէն. 6 0/0 Լ. Ս. գր. ք.	4 25
Իսթանպոլ Պանգասը դ. ք.	6 10
Սօսիէթէ Օթթոման Լ. Ս. գ. ք.	3 4
Թրանվայ 5 0/0 Ղ. գ. ք	1 50
Լավրիօմ (մատէն) գ. ք. Ֆր.	68

ԱԴԶԷԼԷՐԻՆ ՖԻԱԶԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշան		Ղրշ. Փր.
Ինկիլիզ լիրասը		109 20
Ֆրանսզ ալթունու		87 18
Բոլ		89 22
Գերմանիայ ալթունու		51 10
Պէնազ մէճիտիյէ	Ֆարգը	6 35
Մէջիտիէ	Ֆարգը	21
Պէշիք	Ֆարգը	20 20
Պաղբը	Ֆարգը	80
Ֆարպոն գայմէսի գաբիք		9 36

—o—

ԳԱԶԻՄԷՆԻՆ ՐԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	340
Էն աշաղը	340
Սաաթ 7 1/2 տէ	340
Եէնգիւք գայիմէ պաղբը հիսապը իլէ	52

ԻԼԱՆԱԹ

Միւթէպէր քէֆիլ իրաեէ իթմէք վէ լաեբդլը մաաշ վիրմէք չարթըյլա, քիրա իլէ կիւզել պիր բիանօեա լիւզում օլտուղունտան, էօյլէ պիր բիանօսու օլուպ տա քիրաեա վիրմէք իսթէեէնին մաթպաամըզա միւրաճաաթ իյլէմէսի։

—

Թօբխանէյի ամիրէ ֆապրիգալարը իչին մուպաահասընա լիւզում կէօրիւնէն իքի տէֆա գալպուրտան կէչիրիլմիշ պէշ պին թօնէլաթօ պիրինճի ինկիլիզ նիւգասթըլ մատէն քէօմիւրիւնիւն միւնագասասը պիլ իճրա, պէհէր թօնէլաթօսու եէկիրմի տէօրթ չիլին օն պիր բէնստե թալիպի իւզէրինտե գալմըշ իսէ տէ, թալիպի միւմաիլէյհին տէբօղիթօ օլտրագ, պատիյի էմրաե էվսաֆը մէղբիւրէեէ մուվաֆրգ սուրէթտե իթա իթմիշ էսկի մուգավէլէտէն օլան պին թօնէլաթօ քէօմիւրիւ, մուգավէլէ մուճիպինճէ պուլուպ, վիրէմէտիկի, եանի մաղազասընտան վէ սէֆինէտէն իթա իթմէք իսթէտիկի քէօմիւրլէր, մուգավէլէյի մէսրուտեէ ղայրի մուվաֆրգ իտուկի ինտէյ մուայեէնէ թէհագգուգ իթտիկի ճիհէթլէ, ուսուլէն գապուլ իտիլմէյիպ, տօգսան տէօրթ սէնէսի թըշրինի սանիսինին ալթընճը կիւնիւ թէքրար միւնագասասը իճրասընա մէճպուրիեէթ հասըլ օլտուղունտան, իթասընա թալիպ օլանլարը, նիւմունէսինի կէօրիւպ, չէրայիթինի անլամագ իւզրէ, եէվմի մէղբիւրէ գատար թօբխանէյի ամիրէ մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի։

—

Բնական գիտութիւն (իլմի թապի) վէ չափաբերութիւն գիտութիւնա (ռաթէմաթիգ) աչինա պիր Հայ տէլիգանլըսը, եէտինտե չէհատէանամէսի պուլունտուղու հալտէ, միլլէթ մէքթէպլէրինտէ մէզքիւր իլիմլէրի էօյրէթէճէք օլտուղունտան, լիւզումի օլանլըն մաթպաամըզա միւրաճաաթ իյլէմէսի։

—

ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՀԱՄԱՐԱՏՈՒՈՒԹԵԱՆ
ՏՆՏԵՍԱԿՆ ԽՈՐՀՐԴՈՑ
ԱՌ
ԱԶԳ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՆ
ԿԵԴՐ. ՎԱՐՉ.

—

1877 Մեպ. 1էն մինչեւ ցվերջ օ. գոստոս 1878.

Սոյն տեղեկագիրը կը ծախուի բոլոր Հայ գրավաճառաց քով ի գին մէկ հինգնոց թղթադրամի։

—

Մէճմուայը Հավատիս ղազէթասընը պիրինճի նիւմէրօսունտան եանի 1852 սէնէսինէն 1872 սէնէսինէ գատար օլան երիրմի սէնէլիք մէվճուտ նիւսխէլէրի ճիլտլէնմիշ օլտուղու հալտէ սաթլըգ օլուպ, թալիպլիսինին մաթպաամըզա վէ եախոտ միւվէզզիմիզ Միրիճան աղաեա միւրաճաաթ իթմէսի։

—

Էմիրէէթլի պիր տէլիգանլը, եա պուրատա վէ եախոտ Ղաշրատա թահսիլտարլըգ վէ եախոտ եաղճըլըգ կիպի պիր մէմուրիյյէթ արամագտա օլտուղունտան, լիւզումու օլանլարըն մաթպաամըզա միւրաճաաթ իյլէմէլէրի։

ԳԱԹԸԼԱՇՄԸՇ ՍԻԻՏ

ԶՎԻՑԵՐԻՏԷ ՎԱԳԸ
ՎԷՎԷԻ ՇԷՀԻՐԻՆՏԷ ՊՈՒԼՈՒՆԱՆ
Հ. ՆԷՐԹԼԷՑՆ ՖԱՊՐԻԳԱՍԸ ՄԱԼԻ

Այէա ճինատէն օլան մէղքիւր սիւտ ֆամիլեա, եօլճու, վէ խաթալարա թավսիէ օլունուր։

Տէբօղիթօսը, իսթանպօլտա Քէօրրիւ պաշընտա միւսիւ Ծաննինին էճզանանէսի տիր։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹ
ԽԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

Խալաթատա Բէյնէլմիլէլ-բազարընտա Ն. 41 Իբսի խանընտա

ԵԱՆՂԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITIH AND MERCANTIL INSURANCE COMPANY
ՆՈՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԷՆՏ ՄԷՐԲԷՆԹԱՅԼ
Նոր Լոնդրա վէ Էդինբուրկ եանդը օֆիսիրինա թոսբանիսը

		Ինկ. Լր
Ասըլ սէրմաեէ		2,000,000
Էօտէնմիշ սէրմաեէ	250,000	
Եանդըն չիւպէսինտէն հասըլ օլմուշ		
Իհթիեաթ ագճէսի	1,040,744	1,290,744
1875 սէնէսինտէ սաֆի քեարը		917,178

NORTHERN ASSURANC COMPANY
ՆՈՐԹՀԷՐՆ
Նոր Լոնդրա եանդը օֆիսիրինա թոսբանիսը

		Ինկ. Լր.
Ասըլ սէրմաեէ		3,000,000
Էօտէնմիշ սէրմաեէ	150,000	
Եանդըն չիւպէսինտէն հասըլ օլմուշ		
Իհթիեաթ ագճէսի	380,000	530,000
1875 տէ Սաֆի քեարը		351,000

Սահիպ իմզա քէնտուսինին, պալէատէքի իքի սիկուրթա գումբանեալարընին ՊԻՐԼԷՆՄԻՆ ամէնթօսու նասպ օլունմուշ օլուպ, եանկըն սիկուրթասը իչին չօգ լայըգ ար վիրէսիլիր պիր հալտէ պուլունտուղունու, քէնտի պիր չօգ միւշթէրիլէրինէ, վէ Իսթանպոլուն լաղվէթլու էհալիսինէ իլան իտէր։

Մէղքիւր գումբանեալար, քէնտի տախիլի նիզամնամէլէրի մուճիպինճէ, սիկուրթաեա թուրտուգլարը էպնիյէլէրի, պէյնիլէրինատ թագսիմ իտէճէքլէր սիր, եանդըն սիկուրթասը իչին վիրտիքլէրի զօլայըգլար իլէ պիր չօգ իշ եսրմաեա միւգթէտիր տիրլէր։

Շիմտիյէ գատար օլտուղու կիպի, Պէյօղլու վէ Գալաթա վէ Իսթանպոլ վէ ճիվար չէհիր վէ քէօյլէրտէ էպնիյէ սիկուրթաեա թուրթաճագ սուր։

Ֆիեաթ վէ սայիրէ հագգընտա մալումաթ ալմագ իսթէյէնլէրին, Գալաթա ատա Կըլավանի-խանընտա 5 Նիւմէրօ մաղազասա միւրաճաաթ իյլէմէլէրի։

Մէղքիւր գումբանեալարըն ամէնթօսու
Վ. Ռ. ՍՈՒԱՆ